

Այս չորս անգամ էլ հը հրատարակութեա
որագութեաթեան աղջու է իմաստ
Անոնց խոնակութեան շաբաթ

Տարբեկն գիւն է խախտի շըւ 120 :

СУТЫКУЩИЕ ОБЪЕКТЫ

27. ՅՈՒՆԻ

ՏԱՐԻ 1862 ԹԻՎ 96

Այսամութիւնը եղելութեան մը , այս
պինքն եղած բանի մը (ֆէ) յայտարարու-
թիւնը կամ ծանուցումն է : Եղելութիւն
մը կամ եղած բան մը՝ ան բանը տեսնող-
ներուն համար ձշմարտութիւն մըն է : Բայց
անոր ականատես չեղողներուն համար լոկ
վկայութիւն մըն է ուրիշ բան չէ : Ուստի
պատմութեան մը հաւտալը՝ պատմուած
բանին ականատես չեղողներուն համար
վկայութեան մը հաւտալ է :

Ասկէ յայտնի կը տեսնուի թէ պատմու-
թիւն մը ականատես մարդոց նկատմամբ
ուրիշ բան է, ականատես չեղող. մարդոց
համար ալ ուրիշ բան է : Ականատես մար-
դիկ իրենց տեսածին պատմութեանը հաւ-
տալու հարկաւորութիւնը չունին, փոխա-
նակ պատմութիւնն անոնց վկայութիւն-
ըլլալու, անոնք պատմութեան վկայ են.
իսկ ականատես չեղողներուն համար, ինչ-
պէս ըստնք, պատմութիւնը լոկ վկայութիւն
մրն է, և յսողը հարկաւ անոր պիտի հաւտայ:

Պատմուած բանը թէ անցած գացած
և թէ ներկայ ժամանակի մէջ բայց չեռու-
տեղ մը պատահած դիմուած մը կամ կա-
տարուած գործ մը ըլլայ, ականատես չե-
զողներուն համար միևնույն բան է ակա-
նատես չեղողը երկու դէպքին մէջ ալ պատ-
մութեան մը հաւտալով վկայութեան մը
հաւտացած պիտի ըլլայ: Բայց և այնպէս
ներկայ ժամանակի մէջ պատմուած բանի
մը, ու անցած ժամանակի մէջ պատմուած

բանի մը մէջ մեծ տարբերութիւն կայ :
Ներկայ ժամանակի մէջ պատահած կամ
կատարդուած բանի մը պատմութեանը ա-
ռելի գիւրաւ կրնանք հաւտալ քանի թէ-
անցած ժամանակի մէջ եղած բանի մը
պատմութեանը : Քանզի ներկայ ժամա-
նակի մէջ եղած բանի մը պատմութեանը
հաւտալնուս մէջ , (թէե ականատես ե-
ղած ըբլանը ,) խաբուելու աւելի քիչ վե-
տանգ կայ . ինչու որ պատմուած բանին
ականատես եղողները կենդանի ըլլալնուն
համար՝ պատմողը չկրեար համարձակիլ ուուտ
ըսելու , կամ տարբեր կերպով պատմելու ,
վախնակով որ ստութիւնը ականատեսներէն
կը յանդիմանուի : Անըլապէս ներկայ ժա-
մանակի մէջ եղած բանի մը պատմութիւնը
միշտ ականատեսներ ունի , որոնցմէ կրնաց
ստուգուի :

Վ մենքն մեծ գժուարութիւնն ան պատ-
մութեանց համար է , որոնք անցած գա-
ցած ժամանակի մէջ եղած բան մը մեզի
կը պատմեն : Ըսինք թէ պատմութիւն մը
վկայութիւն մըն է , և անոր հաւատալը վե-
կայութեան մը հաւատալ է : Արդ վկայու-
թիւն մը մենէ հաւատաք պահանջելու իրա-
ւունք ունի , քանի որ վկայուած բանը
Ճշմարիտ է . բայց քանի որ ամեն վկայող
Ճշմարիտ վկայութիւն չի տար , այլ կրնայ
խաբել կամ խաբուած ըլլալ , անօր համար
մենք ալ պարտաւոր չենք ամեն վկայու-
թեան անխոտիր հաւատալու , այլ իրաւունք
ունինք ստուգութիւն փնտռելու , և վկա-
յողին կամ վկայութեան արթանահաւատա-
ըլլալը պահանջելու . քանզի մինակ ստու-

գութեան նշաններն ունեցող դէպքի , և
հաւատարմութեան ապացոյց ունեցող վը-
կայութեան հաւատալու պարտաւոր ենք :

Այսպէս վկայութեան մը մէջ ստուգութիւն և արժանահաւատութիւն փնտոելուն՝ բննադատութիւն («ՐԻԴԻ») կ'ըսուի. ուստի ամեն պատմութիւն քննադատելու իրաւունք ունինք, և մինակ զէպքերուն մէջ ստուգութիւն ու վկայողին վրայ արժանահաւատութիւն տեսած ատեննիս հաւատածը պարտաւոր ենք : Որոնք են ուրեմն քննադատութեան կանոնները : Ասոր վրայ ուրիշ անդամ :

պաշտեն . Քաղաքիրթ ցեղերն ասոր հակա-
ռակ միջտ քիչ շատ ընկերութիւն , քաղա-
քականութիւն , գիր և արուեստ ունեցած
են : Քաղաքակիրթ ցեղերն ալ երեքի կը
բաժնուին , Քուշեանք , Սեմականք և Հըն-
դիկ-Եւրոպականի . Քուշեանք պատմու-
թեան մէջ ամենէն հիներն են , ինչպէս Ա-
րևելեան-Հարաւային Ասիոյ մէջ Սինէա-
ցիք , և Հիւսիսյին-արևելեան Ափրիկէի-
մէջ Եգիպտացիք : Ասոնց քաղաքականու-
թիւնը խիստ միապետութեան վրայ կը կա-
յանայ կրօնքնին ամենաստուածութի՛ (ժող-
ուէիլ) ըսուածը , լեզուն քերականական ,
բայց գիրերնին նշանագիր (հիւրուլիֆ) է ,
և ոչ այբուբեն :

ՀԵՏ ՅԵԼՈՒ ԻՆՉ ՏԵՍԱԿ ՅԵԼՄԸՆ Ի

፲፻፭

ՀԱՅ ՏԵՐԵՆ ՀԱՅ ՏԵՐԵՆ ՀԱՅ ՏԵՐԵՆ

Հայ ցեղը չնդիկ-Եւրոպական , կամ
չնդիկ-Գերմանական կոչուած ընտանի-
քէն է . Ասիկա աղէկ հասկնալու համար
մարդկային ազգին ցեղեցուն պատմութիւ-
գիտնալ պէտք է .

Աախ մարդկային ազգը երկու կարգ կը
բաժնուի , վայրենի ցեղեր , և քաղաքա-
կիրթ ցեղեր : Վայրենի ցեղերը մինչև գայ-
սօր կան աշխարհիս ամեն մասերուն վրայ ,
զոր օրինակ Ափրիկէի մէջ ու գունով , Ա-
մերիկայի մէջ պղնձադցին , Ովկիանոսի կամ
Փոլինեզիոյ , այսինքն խաղաղական Ովկի-
անոսի կղզիներուն մէջ գեղնագոյն : Ասոնք
է Երևիթէ շատ հին ժամանակներ կային .
Քանզի քաղաքակիրթ ազգաց ամենէն հին
պատմական յիշառակարաններուն կամ բա-
նաստեղծութիներուն մէջ այլեայլ անուն-
ներով կը յիշառակութին : Եբրայեցւոց յի-
շառակարանները ասոնց Զամզումիմ կամ
Հոկայ անունը կուտայ . իսկ արտաքին յի-
շառակարաններն ալ Տիտաննեան կամ Հըս-
կաներ կը կոչէ : Ասոնք անանկ ցեղեր են
որոնց մէջ ընկերութիւն , քաղաքականու-
թիւն , գիր և արուեստ չկայ : Լրգունքե-
րականական չէ , բանզի բառերը խօսք են:
Արօնքը ծէ Ալլում ըսուածն է , որ ամենէն
ստորին աստիճանի կրօնըն է , ըստ որում
որ նիւթը որ կ'ուզեն քար կամ ծառ կը

Աեմականները պտտող կամ փրանաքնակ
են (առմաս), շատ քիչ տէրութիւնն կամ քա-
ղաքականութիւն կազմած են, ինչպէս Եր-
րայեցիք, ան ալ շատ ետքերը, Քուշեան-
ներէն կամ կէս Քուշեաններէն այսինքն Ա-
սորեստանցիներէն; կամ Ասորիներէն։ Սե-
մականներուն կրօնքին տիրող յատկութիւ-
նը միութիւնն է։ ուստի և առողջածու-
թիւնն ուրիշ ցեղերու մէջ ասոնցմէ մտած-
է։ Ասոնց լեզուն ալ բերականական է, և
գիրն այբուբեն, բայց հաւանականաբար
Սեմական լեզուն ու գիրը Աէս-Քուշեան-
ներուն, Քաղդէացւոց ու փիւնիկեցւոց,
լեզուն ու գիրն է, ունի առ և մաս ու առ

Հնդիկ - Եւրոպական ցեղը որ քաղաքակիրթ ցեղերուն ամենէն ընտիրն ու այլնէն յառաջադեմն է, անոր համար առանունն առած է, քսիզի Հնդկատօննէ, Սահսրբիրդէն, սկսելով մինչև Եւրոպա կը տարածուի : Աս ցեղին քաղաքականութիւնը հասարակականացն պետութիւն է. շատ քիչերը օտար ցեղերէ օրինակ առնելով միապետութիւն կազմաձեն, ինչպէս Պարսիկը, և առեն մը հառմայեցիք : Ասոնց կրօնքը բազմաստուածութիւնն է, որ գլխաւորաբար երկու ձեռնեցած է, մէկը՝ երկնային մարմինները իբրև լոյս կամ հուր աստուածացնել որ է զրադաշտական կամ մոդական կրօնքը, երկրորդը՝ աներեւոյթ է ակներ աստուածացընելը, իբրև շունչ կամ ոգի և մեռած հոգիները : Աս վերջինը Հնդիկ - Եւրոպական

չժգելու համար ազդասէր խումբ մը բարեհաձերէր էր նոյն հետայն վարձելու), և նոյն շոփենաւն ալ Ճիւնքեար իսկէլ էլսիի հիւրընկալ աբունքն հասնելով՝ ովկը կրնար բացատրել այն զգալի խնդութիւնը բը հազարառ հայեր իր մի և նոյն գործիքով շարժուած մարմնոյ մը պէս մէկ սիրոտ մէկ ողիմի մի և նոյն զգացմամբ իրար դիմաւորելով՝ ազգային իննօն կը չնշեցընէին։ Ակցցէներուն հէտ միացող ծափահարութին ներէն շրջակայ ուրիներն և սօսներն կարծեսթէ հայ բացադանչութեանց ծափակից ըլլալու դիտմամբ՝ իրենց բարձրաբերձ գագաթներն կը տառանէին։

Այսպէս ժամու կէս սերտ բարեկամա-
կան փօխադարձ տեսութիւններէ եղաբը-
այլ առենքախօսութիւններ սկսուեցան
որոնց ամենուն օրինակը ունենալ կը ցան-
կայինք, ըստ որում ամենն ալ Հայ զգաց-
մանց բացատրութիւններ եին, երկուը միայն
տաճկերէն լեզուաւ եղածները որ ներկայ
եղող այլազգեաց անդամ ծափահարու-
թեանցը արժանացն և յանպատրաստից
ծափահարութեան ականատես
ըլլալովնիս կը համարձակինք հօս դնենլ:

Ճենապը հաք վէ ֆէյազը մութլսք օլն պարը թառ-
լա հազըթիթլը թախտը վէ պախթը տէվէթի ալիելի օս-
մանիելին տիւնեալը առուբառուքնա սէրիրը սալթանաթը
շաճանէլիքինտէ մաամերը վէ պէրտէվամ սուլոյտրսուն ամին :

Էլ ան զիւլալէր ճեմիլէրինտի և օլան Տէվկթըլու Ա-
տալէթըլու Քուտարիթըլու Մէհայէթըլու Բատիշչահըլմըզ և Ե-
ֆէնստիմըզ Առութան Ապտիւլ Ազգի Խան Հազըթթէլէրի տա-
խի Մուգատակմա Ճէննեթ մեքենան Գիրատէվի աշխան օլան
փէտէր վէ պղուբատէրէրէրի միսիլիւ Ճեմիթ Թապէարի Քէ-
մինէլէրի հարկընտա կեօսամէրտիքէրի ինսամքը ատալէթըլէրի
Շապէճա տիւ ւնեանըն փիլ Ճիւմիշ Քատիշահլաբընըն տիւ Փ-
թէրի սկրիվչալըրինտէ Հարի վէ սէրթ օլանմուշ արք :

Դասի ձեռնապը ըստպիւր այցմին պէջը պկո քատ-
շաճի ատամէթ և փշազ հազըն թէլքինին էօմիւր վէ տէ ավ-
էթ վէ սէրինի չէ փքէթ թէլքինի էպէթ իլլէպէթ միւզութ
վէ պէլկարար պուրուռուր ։ վէ էպատը միւբէրկիմէթինի
տախի թէնուր էօմիւր իիէ մոււամէթ վէ տիւ շատ պուրու-
րարագ անլարըն տախի միւզութէթ սուլպին չէ փքէթ թէլքինի
տէն նիշէ պէ նիշէ քատիշաճի ատամէթ կէզանըն թէ էպէթ
իիէ փէմապատ զիրի սէրիրը ըստպանաթը շահանէթ թէլքինի
պուրուռնան պիլ ճիւմէթ բայա վէ տայեան գուռլարը լւան մէ ան-
իլթիֆաթը չէ վքըթը սէնկիյէթ թէլքինի նայիւր վէ մոււ հազըն
օյլուշ օլան թէլքինեան գուռլարը տախի րուղին չէ պպ թէ-
չէ փքէթ թէլքինեան աշիզ օլորէքտար մուովայի պիլ խէյիկէթ-
թէլքինեան պաշկա ։ իշպուր տէ քափ սանիյէ օլարագ է յէտի
դիմէթ եւ լու պաշը տիւ քափ բէ սիրէսինին իծրասընտան կէրու-
ր պայմանը

Ակվիլիկ Մըլլէ Յատաշլարյ
Տչպու և եկօվիկ մրւագրէքտէ, պու մալիճիւլէ ատէն
մութիւն մրւահազարտն խալիս ստեթի մրւագատուէ ստէտէ տէ-
րունի, աժիգնմէտ հիսած իլլէտիկից թէսիրամը պիր ջիւղը
մդտարն տախի պէյան խուկ պիլէմէք գալպիկից թէրծիւմանը
պիր սէրբէսթ ինսանա մախր օյսա խոիմ, խիւտա ալիմ
մէգասիտի ափնեսավիյէմ իշեւն պու սանէթի մուհրի էվ-
գաթըլմ չչսապն պիր ստեթ տատ խուկմէք խոիմ, յարին
չիթայտուէքի ձնոսի ինսան իշեւն գապթըլնա մրւգթէտիր
օյա պիլէմէկի օլ տախի իհսամը իլահիյէ օլմաք գալլի ի-
լէն. եալընըզ քէսափ սատէյի ձիւգիյէսի իրէն օնա տա-
խի ձիւհանըն հէզարէն ֆէլլաքէմթէրի պէրի օլմայօրլար,
վէտէ Հայրք քի . . . :

Ահ պու նէ եկովիր մէտուա տիր պու եկովիր նէ
շիքեար պիր սակէթ տիր պու սակէթ , զան իտէրսինքի
մահգէնի միհնէթ օլան քիւլք բէնչէսինտէն պիր եսիր խէ-
լաս օլմուշ , հէր քէս իւղէրըթինտէ միւշանիտէ օլմարտէ-
օլան թէպէսսինք չէրքէլքը , (վէ օլտափի սէվիլւթէ-
միլլէթտաշարը իւղէրըթինտէ) ախտէլըինտէն նէ չօլ-
մաքտէ օլան մուհապաթ թէ նէ չէլքը պիր վէճն իլէ տէրու-
նիմ ետպըք քիւլիտէճք երսա , տիրէր թարափանն իւտ-
մահգէլիմզն միւպահլըդնասան մլո օլա (հաշա) եօդ իսէ-
պիր հիբմէթի իւղահյետէն մի օլա . պիր ապու միւսթէ-
ըթէ վէ հէվայի միւքիւրիհ երինէ բայիմ օլմարտա տիրը :

Եա գալաքիմ եկերչի սէնին համըն ալին օլուա՝ սենի
տէ թանըստմ միլլէթին սէփալաթը հէզպան եարէլըրի
պէրըլէրի իւէ զէտէլնիմ պիր գալպի մէ ձրուհուն սէփա
դասուլ իթմէ զ մարազնա օլան շիքանն սըրը նէ տիր,
սէնչիլյին պիր մէ ձրու հ խամթէ սէյր և թամիքնէ բ բէն
շինչի բուհին թէկզիս խտէնէք երտէ բգհար իյէտափին
մէ սուրբիցէթ նէտէն թօլայը ալը : ՕՌ Ավելիւլու միլ-
լթառշալըրմ . գաթիր իւմիտը տէրտալիրնան լարդ օլու-
մագանէ օնան ազալէրինիգանն պիրինին խէլասընա սէպէա
անձագ գըլուայի վալքալէրինիգուտ ալքվինմէքուն օլան աշ-
գը մուհապակմէի միիիյէ նարը ալը , պու եւ օմիս մէ
սուտուն թէկնէֆիւս իյէլմէքուն օլուուղունուզ իթմի-
ֆար հէլմասը պիր մէ սէրը մի հայտիյէլ ակէլ օլու-
մագ ալը :

Տըդգաթ պղոյւրունուզ պու պապուէ էսրարը թա-
պիսմթ պիլէ սիզերին էֆքեարընա մուալին սիրէր, խուա-

ավաղիւր ինէ թէրեննիւմ պրուեռմագտէ՛ օլոռուցնուզ
նազմէշի տիւ ֆէրբահէլքինիգի ձիհանըն չար քէ՛շէլքիննուզ
նէշը օլոռնմուշ օլան, վէ միկէթիք թէրպաննիգինին թէշնէ¹
քալըշ օլան քաթսառաշէլքինիզնն սըրալցէրնէ պիզէրը
թէքիհ կյէլէն ըհազիւար, թէ՛սիրին իթտիրուապ, «կեց-
ցէ Ազգ և Սահմանագրութիւն», ադխուէրին քալըշէլքինիգի
ավտէթ իթտիրմէքտէ տիրիւր :

բերութ խայբէտիլ ՀՀ նախագործ ՀԿ մաքսակ պահպան Աղջկէ Ազգի կ խան ալէմբէնահ հազմէթէրի պատուղունա զէրը սրդատարի չէքք ու շնուպէմիզ վար մը տըր ։ Պէջուլ օլ

2. Ճակատի վեց մասին և առաջիր
նէշը իթափնէզ զէօլյի քէսիր,

Աթոռն Միլեմի կը բախանը
նուրի էլքափ իլէ թէնվիզ :

նմանիս ձեր : Հայեր, ուր են ձեր փոխարդարներ ներողամտութիւններն :

Եթէ հայն հայու չներէ՝ հայն հայու չօգնէ՝ ով անոր պիտի ներէ, ով անոր կը յուսաք թէ օգնէ : Եզրարք իմ եղբարք հինգ դարու հարուածով բաւական է կրածնիդ, ալ դադարին ով և նենդ գոցենք, Ազատամիտ հայեր, գոցենք անձնական կրից և զգացմանց մեր սրտին դրուներն ու ձեռք ձեռքի տալով եղբայրական սիրով համբուրենք, ողջնցունենք, միակ փրկարար միջոց, Թորդոմազանցու գուշական Սահմանագրութիւնք, ու ան ատեն իմանան ամենայն ազգ և ազինք թէ հայերն հասարակաց վտանգը նկատած ատեննին, ամեն անձնական զոհ յանձն առնլով, գիտեն ճանչնել աշխարհի՝ թէ իրենք աւ մեծ Ազգ մը ողջունուելու արժանաւութիւնն ունին :

Ժ Տ Լ Պ Լ Ա Ս

Լէոնարտին աւելի խօսելու ժամանակ չտուի : Աերս մտայ . և ատրանակը կուրծքին դնելով, սպառնացող դէմքով ստիպեցի որ վանդակադրան բանալին ինձի տայ : Լէոնարտ զարհուրեցաւ . և թէպէտ արդէն իր օրերուն վախճանին մօռնեցած էր, ապրիլը այնչափ անոյշ զգաց որ ուզած մերժելու չհամարձակեցաւ : Բանալին ձեռքս անցնելուն պէս՝ վրահարտիկնոցը դառնալով, Տիկին, ըսի, երկինը քեզի ազատիչ մը կը դրէ : Ել ու ետեւ եկուր : Ես քեզքու ուզած տեղի պիտի տանիմ : Տիկինն իմ ձայնիս խուլ չեղաւ, և խօսքերս անոր մտքին վիայ այնչափ տրպակութիւն բրին, որ մնացած ուժը ժողվելով՝ ելաւ, ու ոտքս իշնալու եկաւ իս երդ մնեցնելով որ իր պատւոյն խնայեմ: Խակոյն յարուցանելով՝ ապահովուցի աշնիկա թէ կրնայ վրաս վսահ ըլլալ : Յետոյ խոհանոցին մէջ գտնուած չուաննելով, ու տիկինոցը օգնութեամբ՝ Լէոնարտը խոշոր մեղանի մը ոտքին կապեցի երդ գումար լուսականինք, ու տիկինը պատասխան կապար մեզի շնորհեց :

Մոզուած ըլլալով թէ ըսածս իրաւ պիտի կատարէի եթէ դէմկենար, ընտրեց թողուած որ ուզածս ընեմ: Ճրագ վարելով անձանօթակնութիւնը հետ գացի ան սենեակը ուր արծաթել և ոսկի կը պահուէր : Ճոցերուն մէջ առածին չափ ոսկի դահեկան դըրի, և տիկինն ալ յորդորելու համար որ նոյնպէս ընէ իմացուցի թէ իր ստացուածը կ'առնէ . և արդարե ան ալ առանց խզձի ոսկիներովն աղէկ մը բեռնաւորուեցաւ, Երբոր այսպէս մեզի պէտք եղած պաշարն առնեք, գէպ ախոռը գացինք, ուր լեցուն ատրանակներով ես մինակ մտայ :

Կը կասկածէի թէ Սե ծերունին, թէ ինչպէս առաջ ըսի, սաստիկ յօդացաւ ու ջղացաւ ունէք, կրնար իս հանդարտ ըթողուլ որ ձիօւս թամբն ու սանձը դնեմ, ուստի որոշածէի որ եթէ չարանալու յանդգնի, անիկա շուտով արմատաքի իր բուլը ցաւերէն բժշկեմ: բայց բարեթախտութեամբ արդէն ու տակաւին կրած ցաւ անձնական կրիզ ան վայրկեանին մէջ այնպէս լըեալ ու պարտասեալէր, որ չիմացաւ իսկ թէ ես ձին ախոռէն կը հանձեմ: Տիկինը դուրսն ինձի կը սպասէր : Ըուտով գետնափորէն դուրս ելլելու երկայն արահետն անցանք: Վանդակադրուն հասնելովան ալբացինք, ու վերջապէս բուն դուռն եկանք որ կափարիչ մընէր : Մեծ գժուարութիւն կը բեցինք, մինչե որ աս կափարիչը վերցուցինք: աս գործը գլուխ հանելու համար արդարե նոր զօրուեն կարօտ էինք, զոր ազատութեան փափաքը մեզի շնորհեց :

Օրը լրւանալու վիայ էր, եղբոր մենք մեզ ան անդուդէն դուրս տեսանք: անմիջապէս ուրիշ բան չխորհեցանք եթէ ոչանկէ հեռանալ: Ես թամբին վիայ նետուեցայ, տիկինն ալ իմետիս ձիուն գաւակին վրայ նստաւ, և հանդարտ արշաւելով առջենին ելած առջի արահետը բոնեցինք, ու շատ շնցաւ անտառէն դուրս ելլելով տափարակ մը ելանք, ուր բանի մը ճամբար ըլլալով մենք ըստ բախտի ճամբաներուն մէկը բռնեցինք: Բայց ես ահու մէջ էի որ չըլլայ թէ ճամբան մեզ Մարսիկա տանի, ու ճամբուն վրայ ըոլանտոյին և ընկերներուն հանդիպինք, ասիկա արդարե կրնար

տիկ թախծութենէ մեռածը զլւայի. և ահն իս որչափ տառապանքէ. ու անձկութենէ ազատած պիտի զլւար. Տոն Ալվարին ճամբայ ելելէն բիշ մը եսքը՝ դատաստանաւ պետն անոր փախուստը կը լսէ. քաղքին բոլոր ոստիկան գունդը անոր հետամուտ կ'ըլլայ. փախստականը ձեռք ձգելու համար բան մը զանց չըլլար, բայց Տօն Ալվարին արթնութիւն իր հակառակորդին բոլոր հետքներուն կը յաղթէ, ու ձեռք չիցնար. Դատաւորը տեղնելով թէ Տօն Ալվարին անձին տէր չկրցաւ ըլլալ, իր բոլոր վրէժխնդրութիւնն անոր ստացուածոցը վրայ թափեց, ու ստի կեանքը չկրցնալով վերցնել ինչքերը վերցնելու աշխատեցաւ ու յաջողեցաւ. Տոն Ալվարին բոլոր ստացուածքը յարքունիո գրաւ ու եցան. ու այս այլապահ միստ Բայց իմ վիճակն ողբրմելի էր հազեւ ապրելու չափ բան ունեի: Մինակ մեկ աղախնոգ առանձին կեանք մը վարելու ըստիսուեցայ: Ցերեկը լալով կանցնէի, ոչ թէ չքաւորութեանս համար՝ որուն կրնայի համբերել, այլ Տօն Ալվարին կարօտէն զոր այնչափ կը սիրէի: Մեր բաժանմանը վերջին տիսուր վայրկենին, Տօն Ալվար ինձի խոստացած էր որ իր թշուառ բախտը վինք աշխարհիս որ կողմը նետելու ալ ըլլայ, իր վիճակին վրայ ինձի լուր տայ, բայց ՚ի զուր լրոյ կը սպասէի. եօթը տարի անցաւ Տօն Ալվարէն լուր մը չկրցայ առնել:

Ասպարագան իս խոր տրամութեան
մէջ ընկղյած էր, քանզի անստուգութեան
մէջ էի թէ ինչ եղաւ: Վերջապէս լսեցի
թէ ֆէզի թագաւորութեան մէջ Փորթու-
կալի թագաւորին համար կառածած ատե-
նը ճակատի մը մէջ կեանքը կորսնցուցած
է: Ափրիկէն եկող ճամբորդ մը ինծի ար-
լուրը տուաւ, հաստատելով թէ Տօն Ալ-
վարը շատ աղէկ կը ճանչնար, և թէ ա-
նոր հետ մէկաւշ Փորթուկէզի բանակին
մէջ գտնուած ըլլալով՝ անոր կռուցն մէջ
իյնայն իր աջօքը տեսած էր: Ասոնց վը-
րայ ուրիշ շատ պարագաներ ալ աւելցուց
օրովք ամրապնոյս մեռած ըլլալուն կատա-
րելապէս համոզուեցայ: Բայց աս տեղե-
կութեան արդիւնքն ան եղաւ որ ես ա-

ւելիսաստիկ ցաւերըու մէջ զընկղմելով ու
բոշեցի որ նորէն չամուսնանամ ։ Ան զբէ-
րը կուտարտիայի Մարդիզը ։ Տոն Ամպրոզի-
ց Մերախոյ գարիւլոյ ։ Ալատառլիու եկաւ ։
Տոն Ամպրոզիայ արդարեւ երիտասարդ էւր,
բայց ան թնաւորութեան տէի ատաւոք
մարդիկներէն էր ։ որոնք իրենց կիրթ և
հաճոյական կերպերով իրենց տարիքը
մոռցնել կուտան ։ ուստի և գեղեցիկ սե-
ռին կրնան հաճոյ ըլլալ ։ Օր մը դիպուա-
ծով անոր Տոն Ալվարին պատմութիւնը
կը պատմուի ։ պատմողն անոր իմ նկարա-
գիրս ալ կ'ընէ ։ և աս պատմութիւնները
Տոն Ամպրոզիային օրովին անանկ ազդեցու-
թիւն մը կ'ընեն որ իս տեսնել կը փափա-
քի ։ ու իմ ազգականներէս կնկան մը հետ
խօսք ընելով ։ ան ազգականիս տունը եր-
թալու ինձի հրաւելը կուտայաւու ։ ան
առն զնոր մակամիաց Հարնաւակէլի օնա

— Արեգուն սումտ կը զբուցէ :
— Ետ հարցունողին , մեզի մնայ նէ , աշ-
ւելի աղէկ կ'ըլսայ հարցընկլթէ՝ Տշմարիար
եսոր եր պարուն :

ԽԵՂՃՄԵԾՈՒԽԵՀԱՆ, որ ժառականի Պ. ՆԵ-
ԽԵՂՃՄՈՒՆ է եղեր, կարծէինք թէս սոսկ ցաւ
և ագար էր, բայց հաւկուր ըլլալն աւ սը-
կէ կիմանանք որ համբարձման պատկերը
սկամցիլիք թուղթ տեսեր է. .

ապա ինչ նպատակաւ է այդ պատճենի առանձութեանը.

Դակ զատագաբանութեալը
— Ո գիտէ մեզ կծծելու թէ շնորհաւա
Եպիսկոպոսը կծցելու համարէ , ինչորաւ
ըլքայ . Մեղքուն իր կատակներուն ազատէ

և մեք բարեմաղթելով իրեն իր և իր մեջու
խաջային արտարոց կատակաբանութիւնը
խորհին յարգանօք մեր շնորհակալութիք
կը նուիրնեք Արքազան հօր՝ որ բարեմտեւ
ցաւ իբր Քրիստոնէի հարկ՝ աղքատիկ տը-
պարաննիս ալ Քրիստոնէական զգացմամբ
պատուելու ։ զան միշտական ժամ

ԽՄՐՎԱԳԻՐՈՒԹԵԱՆԴԵՏ ՏՊԱՐԱՍԴ ՏՆՈՐԵԿ Հ